

Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

Հ ՈՒՆԳՈՐԸ ՀԱՅՈՑ ՄՈՐԸ ԲԵՐԵՆԵՐԸ (ԳՅՐԸ ՀՅՈՒՆԳՈՐԸ) Ի ԳՐ ԵՒ Ի ՊՅՑԿԵՐՈՒ

Մեր Օգոստոսի թուոյն մէջ վերին Տայեցուսի մ'ըրիք Դաւանի մը վրայ, որ մասնաւոր կերպով Դաւանիոսինոյ կերպ Տայաքաղքով կը զբաղէ:

Դարձընենք մտազրուութիւնն ի մերձուստ այս Տետարբըրական մասնին վրայ:

Դաւանիոսինոյ Հայերը — կ'ըմ մատենագիրն իր նախերգանքին մէջ — Տայ աշխարհի առաջին գերբատաններէն սերած են: Մեր նախնիքը Անի քաղքին բնակիչներէն են: — Արեւելքին այս նշանաւոր սպը՝ սփռեց քաղաքականութիւնը, ծաղկեցուց գիտութիւնը, երեւելի ըրաւ իր մասնազրուութիւնը, տածեց արուեստները եւ Տետու երկիրներ ստարա իր ծաղկեալ առուտուրը . . . :

Ղըիմ թերակղզին գնացին, որ նոյն միջոցին շինողացոյն էր: Հոս քանի մը գաղթականութիւն Տատատեցին եւ Տետուսը գաւառներու Տետ առուտուր սկսան ընելու: Մակայն Տոն ալ իրենց Տանգիտ շտուին: Ուստի սակեց լծՏատան անցնելու Տարկարեցան: ԼծՏաց թագաւորը սիրով ընդունեցաւ օտարականներն ու իրենց այլեւայլ ազատութիւններ շնորհեց: Բայց գրգռուած պատերազմերու պատճառաւ ասակեալ ելլելու ստիպուեցան. ու գնացին Մոլտաւիաուր եօթը քաղաք Տիմեցին: Ի սկզբան բաներին շատ լաւ էր, սակայն քիչ մը ետքը՝ երկիրն իշխանները չպատմուելու տանջանքներով չարչարեցին զիրենք, որ լեզուներն, սովորութիւններն ու կրօններն թողուին: Մեր պապերն աւելի սիրով երկիրը թողուցին, քան թէ իրենց կրօնը: Հայք դեպ ի Արեւմուտք գնացին եւ Դաւանիոսինոյ լեռանց մէջ քաշուեցան: Ասկից՝ Միջպէլ Արաֆի իշխանը զերենք 1672ին Դաւանիւսանիա Տրաւիրեց:

Մեր նախնիք 1239ին ելան Անիէն, ուստի եւ 433 տարի բնակեցան Ղըիմ, ԼծՏատան ու Մոլտաւիա: Սոչափ ժամանակի մէջ՝ չորս անգամ ստիպուեցան թողուլ իրենց լեռանները, իրենց աները ու նոյն իսկ իրենց շարժական ստացուածներուն մէկ մասը՝ մինչեւ որ ստուընին Դաւանիւսանիա դրին: Եւ զարմանալին ան է, որ մինչդեռ այս երկիրը գաղ-

9. Այլ ասեմ' եւս զպատճառակ' որոց վասն Ատուտան, որ կանխապէս եր հանդերձեցն, արարեալ է զաս: Եւ ասեմ' Քանգի բարերար էութիւն է Ատուտան, ոչ կանխազի արեւմտականութիւնն իւր ծածկեալ մայրի, եւ ոչ այցէք է ծանթութիւնն ուրաւ: Ասան որոյ թեպէտ առաջադրին գիտըր զատանայէ՛ կ'իմէ թիւրեկոյց է եւ զմարդիկ յանցուցանելոց առ ի լուսկիպիբ լինելոյ հրամանաց նորա, որով միտեամբն վասն անձնիշխանութեան մարդոցն երեւելոյ արար զիս Ատուտան, զի առաւելութիւն բարերարութեան նորա յայտնի լիցի մարդկան վասն թողութեան տալոյ առաջնոցն յանցանաց, զի բնաւ միշտ կայցէ շարն ուր զասն անհնապեալ գասն նա մարդիկ, եւ Տապաւնոցն ծառայի արարածոյ, Ասան որոյ, ասեմ', թէ Ատուտան, թեպէտ կանխապէս եր թէ սյապիսի նշ լինելոց է նա, արար զատանայ զի բարերարութիւնն քուցանիցէ մարդկան, եւ մարդիկ զնորհն նորա գիտացնեն, եւ զարգի ապի գործուածն նորա մարդիկ ծանկեցն:

10. Ձի էթէ չարն չէր հաճուակ կազմեալ, ապա կարին չէր հնար թեմայել թէ բարի էթէ. զի յայնժամ բարի միայն ինչաժաւ լինէպք եւ ոչ ճանաչեալ զբարութիւն յառաջուցնին: Այլ եւ մարդիկ զիկըր յանձնիշխանութենէ զի յայնժամ զժառանգի միայն հնազանդութեամբ գիտայն. նա եւ այնու լինէր կատարած ամենայն մարդկան, այնու զի ընտրութիւն իւրաքանչիւր մարդոյ նոյն լինէր, եւ որ այսօր չարն է՝ զնոյն պարգեւ եւ նա պահանջէր:

(Ըարունակելի)

Հ. Գ. Գ.



1 Իմ բարերարութիւն (Wohltat) ինչպէս վարք: 2 Ե կը գնէ Բ. Պետր. Ա. 97 'ի մտացոնս քարձուցանել զբարութիւն աստուծոյ իւրօքն յանցուցն,՝ Անիի օւնի շրջապիս Հոսմ'. Գ. 25 'Ասան թողութեան յառաջադրն մեզացն գործելոցն: 3 Գպ. չաւի թիւրքոյ, չոր բնապիրն եւ իմաստը կը պահանջէ:

Թող օտար ազգերը ձրի երկիրներ տեղեր ու կայուածները ընդունեցան, մեր նախնիքը՝ սուղ ստրկով գնեցին այն երկիրներն, ուր իրենց քաղաքներն ու տները շինեցին: Այսպէս օրինակի ազգաւ այն կտոր մ'երկիրին համար, ուր որ Հայաքաղաքը հիմնուեցաւ՝ — չհասկնալով հոս, տերութենէն գնած՝ կալուածները — 12.000 ֆիորին վճարեցին:

Իմաստուն իշխանը շուտ համոզուեցաւ թէ շատ օգտակար տարր մը վատըկեցաւ երկիրը՝ ներս գաղթող Հայոց ձեռքը. որոնք իրենց բնածին սուր կարողութենէն զատ, ստացուածք ու գործունէութիւն բերին Գրանսիլուանիս: Ա՛յ՛ որովհետեւ Հայք, որ առեւտրական յարաբերութեան մէջ էին Արեւելքի հետ, դէպ ի Արեւմուտք՝ Ալեքսանյայի, լայրցիկի, Տանցիկի հետ գաճառականութիւն մտցուցին Գրանսիլուանիս: Ի՛նչ կը կողմանէ իրենց քաղաքներուն մէջ՝ այն միջոցին շատ փոխուած առեւտրոյ նիւթով մը բազմաթիւ գործարաններ կանգնեցին: Այս գործարաններուն մէջ կը շինուէր կորմիր ու սել սեկը, ուսկից հունգարացի ազնուականք կը շինէին իրենց կօշիկները:

Բայց Սաքսոնք ու Սլոնցիները գէշ աչքով նայեցան որ Հայերուն բաներն այնպէս աղէկ կ'երթայ: Ուստի տերութեան խորհրդանոցին մէջ ամէն բան ըրին, որ իրենց նախանորդները — Հայերը — չընտնուին տերութեան մէջ իրրեւանդուածին: Իրենց փափաքը յաղոկեցաւ. որովհետեւ Հայերը՝ հազիւ 168 տարի ետքն ընդունուեցան երկիրն անդրէնածին բնակիչներուն կարգը:

Ազգայնոց մէջ վարձակալ երկրագործ գեղացի մարդ ամենեւին չկար: Անոր համար ան որ քահանայ կամ բժիշկ չէր՝ իրրեւ վաճառական իր ստացուածքն աճեցուց: Հայոց՝ սեկի գործարաններուն մէջ — որոնք դեռ ասիէ իբր 30 տարի յառաջ մեծ ժուրութեամբ կը գործէին — ըստ մեծի մասին այնպիսիները կը բանէին, որ ազգաւ հայ չէին: — Երկիրն օրինակ համեմատ՝ այն տեղերէն դուրս, ուր իրենք կը բնակէին՝ մշտնջենապէս երկիր գնել չէին կրնար, հապա այն երկիրները միայն գրաւով կամ վարձու կրնային բռնել: Այս է պատճառն, որ անցած դարուն մէջ եւ այս դարուն սկիզբները արջտաի առուտուր ընդ Հայերը՝ վարձու կը բռնէին Հունգարոյ մէջ ընդարձակ տարածութիւն ունեցող գաշտավայրեր (puszta):

Երբ Եւգինէոս Սաւոյացին հարաւային Հունգարիայէն թշնամին վճնեց, այս եր-

կրաբաժինն ըստ մեծի մասին առանց բնակութեան մնաց: Գետինն անչափելի տարածութեամբ ճախիրով պատած էր՝ հեղեղներուն պատճառաւ: Հոս միայն եղէգ, կնիւն եւ եղեգնախոտ կը բուսներ: Այս երկիրներէն գնելու հրաման կար որեւէ մարդու. արժան կը տրուէր. բայց պէտք չէր մեկու մը: Սակայն թիչ չընեց... պէտք էր Հայոց, Այն միջոցին գաղթեցին Կերլա հայաքաղաքէն այս կողմերը Գարաշնի, Կորովէ, Տանիէլ, Եագապֆի . . . Եղնաբեթուպոլէն՝ Գիշ, Արդան Իսիպոց . . . Ճուրճովն՝ Կովագ, Չարան, Լագար . . . գերդաստանները. եւ իրենց հոս ընդարձակ տեղեր գնեցին: Ատր վրայ լեցընելու սկսան այն տեղերը: Մնացական թումբեր, առուակներ շինեցին. զանոնք հերկեցին ցանեցին . . . Հիմակ այս գետինները Հունգարոյ ամենէն պողպան տեղերն են: — Այս կողմի Հայերը՝ Հունգարոյ եւ Գրանսիլուանիոյ ազգայնոց մէջէն ամենէն հարուստներն են:



Մասնագիրն այս ներածութենէ ետեւ կ'անցնի Հայաքաղաքն սկզբնաորութեանը, ու այսպէս կ'ըսէ. Գիտնականք շատ ժամանակ է վեր կը տարակուսին թէ արդեօք Նարոգ անունը, որուն վրայ Բայրիկէրի կոչուած տախտակը յիշատակութիւն կ'ընէ, Գլուժի՛ թէ Հայաքաղաքի կը պատկանի: — Թէ ի՞նչ Նարոգ հիմնական տեղերն անցնի: Ի՞նչ չէ, ինչո՞ր պիտի մնայ: Բայց այն ստոյգ է, որ Հայաքաղաքին հիւսիսային մասին վրայ հումեական գաղթականութիւն մը կար: Այս կը ցուցնեն հին ու նոր ժամանակն եղած պեղումները, որոնք շատ բան երեւան հանեցին: Գտնուած գերեզմանաքարերուն, սնօթներուն, պղնձէ ու արծաթէ դրամներուն, կիսաքանդակներուն, քարէ ու պղնձէ արձանիկներուն թիւն երեսունէն աւելի է:

Կերլայի գլեակը հիմակ տերութեան բանտ է: Հին ատները Նոր դղեակ (AIX NOVA) կը կոչուէր, որ Գարդնուոցի կարգինալը շինել տուած է Սամըշ Գետին արեւելեան եզերքը: Շէնքին ճակտին վրայ հիմակ ալ ընթեռնի է յաջորդ յիշատակարանը: Paulo Bank ungo opus de comitatu Batsiensis procurante hoc organo coeptum et perfectum est 1540. Այսինքն՝ « Գաշ գաւառէն սերած Գաւառոյ Գանգ հունգարացուց վերակացութեամբ սկսուեցաւ այս շէնքը եւ աւարտեցաւ 1540ին ».

Ընդարձակ տեղեկութիւն կը տրուի գլեկին վաղեմի ինչպէս նաեւ հիմակուան վիճակին

վրայ: Թէ ինչ մեծամեծներ բանտարկուեցան այլեւայլ ասոն այս բերդը. — դաւաճանութիւններն, սպանութիւններն ու գլխատուներն որ եղան այս տեղ, եւ այլն: Թէ առ այժմ 674 ծանր բանտարկեալ կայ հոս: Թէ շատ անգամ նորոգուեցաւ ու ժամանակ ժամանակ ընդարձակուեցաւ. թէ կարօնալին ընդարձակ արօժարանէն զատ, որ Տիմակ ուղղափառ եկեղեցի է՝ ունին միացեալ ինչպէս նաեւ շէրացեալ Յոյնք, Նորոգականք ու Հրեայք արօթատեղիներ: Թէ ցորեկ ասոն ամենեւին բանտարկեալ մը պարապ չի կենար, հապա իւրաքանչիւրը մէյ մէկ աւրուեստածիւղի մը որոշուած է գործելու համար եւ այլն:

Բերդին ստորագրութեամբն մատենին առաջին մասը կը ըննայ:

* * *

Մատենին երկրորդ մասն այս տխուղոսն ունի. « Հայաքաղքին անցեալը », ու կը սկսի քաղքին հիմնարկութեան պատմութեամբը: — Ասոր նայելով՝ Գրանսիլուանի գաղթող ազգայինց մեծագոյն մասը չճորճով (Gyergygo Szt. Miklos) ու փոքրագոյն մասը՝ Չիք - Սիրվիզ գաղթած է: Ընդ հակառակն ազնուականք Մինաս եպիսկոպոսին առաջնորդութեամբն քահանայից բազմութեամբ եւ պաշտօնատեարց խմբով մը Պիտրից քաղաքը գնացած է եւ հոն իրենց բնակութիւն դրած են:՝ Մինաս հռոմականութեան դարձած. եւ քիչ մը ետքը վախճանեցաւ: Իր մեծանուն յարրդը՝ Աբսենտիոս Վրզաբան 1700ին Լեւորդոս կայսրին հրաման ընդունուեցաւ, որ կերպ գղեկին բովերը Հայաքաղաքը շինէ:՝

1 Para maxima in sede Gyergygo pago Szt. Miklos substitit, minor in sedis superioris Csik, pago Szeper dicto constitit. Para nobilitatis prerogativa praecellens, non ab Episcopo sejuncta, cum Clero, officialibus et Laicis Bistricii gratiosa in Transilvaniae finibus ad septemtrionem sita urbicula cederetur. Episcopo nomen Minasz hospitia ipsis praetio conducta concedebantur. Hist. domus.

2 Այս երկրին մէջ Աբսենտիոս, Հայոց օճեալ եպիսկոպոս, Փառասոր Վրճաբան ազգէ, Գալով մեծ Հռօմս քաղքէ, Քաղեց Հայ ազգիս մօտեն պոն եւ քննեց մեղ գետին կերպն. Որ շինվեցար արտասովի Հայոց քաղաք սան սոսկովի. Ուրուի ձեղվեց հոս քո հիմնա Փայ եղան համ որմեներու. Հայոց քաղաք անվանվեցար եւ սուրբ Պիտրի օմ վեցար: 2ըզար հոս հիմ՝ արեւեկեան շէրմուսար արարու. թեան Թողար գհերետիթուս թեան Աերբ ըբէ զսփառութիւն:

Գապրուշան, «Պատարանայ Է.», էջ 64:

Քաղաքն, որ Սամոշ գետին արեւելեան կողմն է, հին արձանագրութեանց մէջ Հայաքաղաք (Armenopolis, Armenierstadt) կը կոչուի: Հիմնական — Szamosújvar — անունը տերութեան իրեւ բանտ ծառայող ԱՐՇ-ՈՍՏԱՆ ընդունած է: Այս Սամոշովար անուանակոչութիւնը սկսած է 1838ին: Կերպ (Gerlon, Gyerla, Gerla) գաղթականութիւնը կը շըլաքատեք Մարդիկուցցի գղեկն (այսօրուան Գանտիտարուարձանն), որ ցայսօր ալ վալաքերէն Gerla կ'անուանուի:

Հայաքաղքին գերեցիկ յատակագիծը շինած է հայազգի երկրաչափն Աչէքաս, զոր Վրզաբան իրեն հետ Հռոմէն բերած էր: Քաղքին հիմնաքարը 1700ին դրին: Առաջին հիմնադիրը այն Հայերն էին, որոնք Պիտրիցէն, Ճուրճովէն, Սիրվիզէն, Ֆիլիթալուէն, Կեօրկիլիէն, Բեդէլէն, Պարօշէն ու Վիցէն եկան էին: Ամենէն շատասր Պիտրիցէն էին: — Ճուրճովէն, Սիրվիզէն, Բեդէլէն եկած գերդաստաններն ընդհանուր անուանակոչութեամբ մը Ճուրճովի, սիրվիցի, բեդէլացի կ'անուանուէին, որ հետգհեօէ մականուններն եղան:

Այն տեղն որուն վրայ յետոյ գերեցիկ ու կանոնաւորեալ քաղաք մը շինուեցաւ, տերութեանէն գնեցին մեր պագերը: Ետքէն այս երկիրը հաւասար կտորներու բաժնուեցաւ. եւ իւրաքանչիւր գերդաստան գնեց իրեն համար յարմար տեղ մը: Գերդաստաններէն ոմանք երկրին գինն անմիջապէս իրական դրամով վճարեցին. ուրիշներն՝ պարտքերն ետքէն հատուցին: Բայց այսօր ալ կան այնպիսի տեղեր, որ դեռ վճարուած չեն: Ամէն մէկ տեղ հարկը ֆիրոն էր: Իւրաքանչիւր փողոց ունէր յատուկ հարկակալ մը (taxae collector): Ասոնց գործքն էր՝ պահանջները ժողովել եւ քաղքին գանձակետութեան մատուցանել:

Ամէն մէկ գերդաստան, իր սան հետ պարտիզի էր բաց ասիէ մարացործին եւ այգւոյ տեղ մ'ալ ընդունեցաւ ի գործածութիւն: Այդիները ետքէն փճացուցին եւ սկսան իբրեւ արօտատեղի գործածել:՝ — Մեր պագերը գիտէին, որ այս նորաշէն քաղաքն ժամանակաւ շատ յաճախորդ ունեցող հումարվաճառի տեղ մը պիտի ըլլայ. անոր համար քաղքին պարտեղներուն եւ դրսի՝ «Գաշտի փողոց», ին երկայնութեամբը անանկ ընդարձակ վաճառանոց մը շինեցին՝ որ — մեծութեան կողմանէ — Գրան-

1 Եղբարեան վար արկիւնք, օր սմարը կ'ով մը բերնիք:

սիւուանից մէջ Պիտրիցիոնէն ետքը՝ առաջինն է: Աշխարհք տեսնող Հայերը գեղեցիկ տեղ մը ընտրեցին իրենց քաղաքը Տիֆլիս, որ առողջ ու շքեղ դիրք մ'ունի Սամոջ գետին կից է, եւ ամէն կողմանէ լեռներով շրջապատած: Իր մտերը Տարուստ անտառներ կան:

Մինչեւ որ քաղաքը շինուեցաւ՝ մեր պապերը Կերլա գեղը բնակեցան: — Այս Տայաքաղաքին վրայք այսպէս կ'ըսէ ժամանակակից օտար իշխատակարան մը: « Բազմաջած բնակիչներն այս Տաճոյարք տեղն այնպէս բաժնեցին իրենց մէջ, որ կանոնաւորեալ եւ աղէկ կարգաւորուած քաղաքը՝ իր ընտիր ու գեղեցիկ շէնքերովք քառանկիւնի Տրապարակովք, շիտակ փողոցներովք՝ բոլոր իշխանութեան նախանձք գրգռեց: Իր գեղեցիկ դիրքը տեսութեան արժանի է: Քարաշէն զարդարուն շէնքերուն ապակեայ պատուհանները փողոցի վրայ կը նային: Պատուհաններուն լոյսը՝ երկաթեայ վանդակները կը մթացընեն . . . : Այս՝ վաճառակաւնութեան ամէն ձիւղին մէջ վարժ ազգը իրեն արտաքայ կարգի շատ եղանց նախիրներուն Տամար լու վաճառանցներ գաւազրի գաւառները: Հայերը տարև տարի այլեւայլ երկիրներ՝ 100.000 կողոնէ աւելի դուար կը ծախեն: Եւ եթէ խաբան մը (Տիւանդութիւն, պատերազմ, ըրոց ողողում) վատակին առջեւ արգելք մը չի դնել կ'երթան Հունգարիայի ու Գերմանիայի սահմանեալ երկիրներն ալ: Ձգտալիս ալ կը Տապայ այս շահ փնտռող պաքը՝ յիշեալ ապրանքներով: Հայոց մէջէն ազնուականները — զորոնք կամ բախտը կամ պատերազմի փառքը եւ կամ արքունեաց մատուցած ահագին դրամոց գումարն, ըրաւ ազնուական — իրենց վէճ մտածմունքին, ազնուութեան ու բարեգործութեանցը Տամար, — մեծ մարդիկներ են: Արեւելիան արարչ չեն գործածել, Տապա՝ ինչպէս ազնուականաց կը վայելէ՝ Տունգարական զգեստ կը Տապին: Փորձառու եւ շքեղատեսակ են: Պատերազմի մէջ արտաքայ կարգի յանդուգն են, մանաւանդ երբ արագ ու կեղծեալ ասպատակի Տարկաւորութիւն կայ: Շատ սորդիկ նստաւ իրենց քաղաքին ազատութիւնն ու արտօմութիւնները: Հայք՝ շատ կը սիրեն ձիերը, որոնց մէջէն լու քաղաղներն ու ծանր բեռ տանիլ կրողներն աւելի կ'ընտրեն: Շատ կը սիրեն բարեկամութիւնը: Հետզհետեւ ընդարձակեալ քաղաքը բանի մ'այնչափ Տոգ շտարաւ՝ որչափ անոր որ իր Տաւառքին օրէնքներն ամենախիստ կերպով պահէ եւ զայն որ

աստուածային է՝ պատուէ, ու ջերմեանադուծիւնը յառաջացընէ: Շատ կը յաճախեն ապաշխարութեան խորհրդին: »

Հայաքաղաքը միշտ օգնեց տերութեան՝ երբ սօսկայ իր օգնութեանը կը կարօտէր: Վկայ է ըսածիս՝ յաջորդ Տիֆլիս յիշատակարանը:

Հապա Նի շատ օգնութիւնը. Ձր Տասցոցիլէ Հայ ազգը: Ի ժամու մեծ Տեմալութեան խնթիքարին սրտէ լըման: Ժամը՝ օսգով եւ արժըթով, Քաղաքը՝ թանկ ձիաններով Քաղաքը կամ պարըխատով Ու շատ անգամ կամ գէր պանով

Բոլոր երկիր ըզայ գիտէ: Միթէ Տայք շատ չի օգնեցան Ձիանթիքար գերկիր միաբան. Կապրոնչեան Կատարեան է, 144. Շատ մեծ մարդիկ ընծայեց տերութեան Կերլա Տայաքաղաքը: Ասոնց մէջէն միայն զանոնք յառաւ կը բերեմ որոնց անունները 1840ին յօրինուած ռուսաւոր մը կը յիշէ:

Կեցիլին, ու այսօր ալ կը Ձիտը Տայեր ինտաւ ինտան: Նայէ Պէլք զՎղա Պայդան խնթիքարին մաճրի Կարգան. Հապա Մալին Ինչ խալընցաւ, Որ ինձիններութիւն սորովաւ. Ով այսօր ալ կի ծառայէ Երկրին, գիտնաք ի մեծ սրտէ. Եագօպիին Գօնսիլիարը. Հապա Ղալոն Կորովէցը . . . Հապա առիտ շատ քահանայք Տեառն Ատոռնոյ բարի ծառայք. Որոնք շատ դի կի ծառային Տեառն էգուն մէջ կի բանին, Երկու ջալով զանոնք կա Մալի մը գէր սէգրէգար ա Գանծօսգ է Պէլիկատը, Երէօնք Ալէքսանտերը: Քանի բըժիշկ ինտաւ ինտան. Մաճարք, Բէշըր ու կամ Կերլան Անոր մէջ բըրտամմը կ'աշխատին Օր ըզերկինն արողք բընին . . . Միթէ գաքա բըրէ Տայեր չի:

«Կատարեան է... էջ 141:

i Hist. domus . . Fratrum Minor . . ad inserendam rerum memoriam inchoata anno Dni 1775.

Մատենան՝ երկու Աբաֆիներուն եւ Հապպուրկեան-լթթարինկեան տան կայսերաց՝ հայաբաղաբացիներուն ցուցրցած լուսագգածութեանը վրայ խօսելով՝ այսպէս կը շարունակէ իր խօսքերը:

Մեր պապերը Աբաֆի Ա. Բ. մատեն՝ 1672ին՝ եկան Գրանսիրուանիս: Իմաստուն իշխանն որ տեսաւ թէ երկիրը շատ ինկած է օտար աւերմանց հետեւութեամբն ու ժողովրդեան նուազելովը, Հայոց ներս գաղթելէն քիչ մը ետքն — 1680 Հոկտ. 26ին — յաջորդ գրութիւնն ուղղէց իր ժողովրդեան: «Միջայլէ Աբաֆի շնորհքն Աստուծոյ իշխան Գրանսիրուանիոյ, տէր հռչակարական մասին. եւ այլն, Մեր պատուաւոր ստորակարգելոց աղաչանքը գթածաբար լսելով՝ թէ Գուրտա գաւառին Բէդէլէ անուն գեղին մէջ ընտանութիւննին դեռոջ հայ վաճառականաց թշուրտի որ մեր տէրութեան մէջ ամէն տեղ, ամէն քաղաք եւ տօնավաճառ՝ իրենց արուեստին համեմատ յարգարուած կայեղէն ծակեն, եւ ուրիշ տեսակ ապրանքներով եւ դուարաւ ազատապէս վաճառականութիւն կարենան ընել: — Այսու ամենայնիւ պարտաւորուած են մեզին հարկեր կտոր սեկ առլու: Կեօրկէնի գղեհակը կը հոգայ սսոր հարկաւոր սկուսիս: — Այս պատճառաւ մեր ամէն կարգի հպատակացը գթածաբար ու ծանրութեամբ կը հրամայենք, որ վերը յիշանուր Հայերուն նկատմանը ցուցրցած գթութիւննիս լաւ հասկընալով՝ թշուր տան իրենց, որ ամէն տեղ մեր պետութեանը մէջ ազատապէս առուտուր ընել. եւ այս բանիս մէջ՝ ոչ իրենց անձը եւ ոչ ստացուածքը վրգովել եւ կամ իրենց փնտ ընել յանգզին: — Տուեալ ի մեր քաղաքն Ալպա Եուլիս Գամի Ցեանն 1680. ի 26 Հոկտեմբերի. Մ. Աբաֆի. յ. յ.՝»

Աբաֆի Բ. ալ շնորհաւ իր երկրին խաղաղատը Հայերը, որ իւր հօրը ժամանակն ինկած առուտուրն այնպէս յառաջացուցին Գրանսիրուանիոյ մէջ:

Աբաֆի Բ. էն ետքը Գրանսիրուանիս՝ Հապպուրկեան տան իշխանութեանը տակ մտաւ: Դպատակա չէ մէկիկ մէկիկ յառաջ բերել այն ամէն բարիքները՝ զոր արքունական տունն ըրած ու ցուցրցած է միշտ Հայոց: Կը շատանամ անով՝ որ համառօտիւ մը յիշեմ թէ այս կայսրներն՝ ի մասնաւորի որչափ բան ըրած են Հայաբաղաբացի ազգայնոց:

Էւորոտոս շատ աշխատեցաւ, որ Հայք որոնք Մինաս եպիսկոպոսին առաջնորդութեամբ

Գրանսիրուանիս եկած էին՝ Հռոմոյ գահուն հետ միանան: Եւ իր ազնուական աշխատութիւնը պարագի ելլաւ: Ղան զի Աբսենտիոս Վրդարեան, Գրանսիրուանիոյ Հայոց առաքելական փոխանորդը — (1691 Յուլ. 30ին) — Արտինոյ Յունանեանէն ձեռնարկելով՝ վարտինոյ եպիսկոպոս անուանուեցաւ: Մեծին Էւորոտոսի ամուսինն, Էլէնորա՝ Վրդարեանին փառաւոր եպիսկոպոսական հանդերձ եւ իւել մը եկեղեցական սպաններ պարգեւեց: Ասոնք դեռ ցայսօր ալ Հայաբաղաբացի մայր եկեղեցուն մէջ կը պահուին: — Կարողոս Զ. չէ թէ միայն հրաման տուաւ Հայոց, որ մէջընէն ազատութեամբ դատաւոր մը կարենան ընտրել, հապա նաեւ շատ մագանձաշնորհութիւններ ըրաւ իրենց: 1737 Մարտ 28ին, Միխիկի պատճէնովը Սամուշլարի արքունական ստացուածքը՝ Հայաքաղքի ազգայնոց վրայ գրուեցաւ իննսուն տարուան համար 100,000 ֆիորինով: Արուն վրայ — 1887ին — քաղաքը դեռ 31,514 ֆիորին տալով այն կալուածները մշտնջենապէս գնեց: — Կարողոսի դուստրը՝ Մարիամ Բերեզիս՝ իր նախորդներուն տուած առանձնաշնորհութիւններն ամրացուց: Շինուելու եկեղեցոյն համար արքունի բովերէն ձրի երկաթ, հայ եպիսկոպոսին սեղաննին համար 12,000 ֆիորին. եւ ազգայիններէն շատերուն ազնուականութեան պատիւ տուաւ: — Փրանկիական պարգեւեց Կերկաւոց՝ Ռուպէնիս — փրկիկն խաւափայտէն վար անուեկուն — գեղեցիկ նկարը՝ որ ժողովրդապետական եկեղեցոյն մէկ մատուան ամենէն գեղեցիկ զարդն է: — Փերդինանդոս Ե. ըրաւ զԿերկաւաւ ազատ արքունական քաղաք: — Եւ վերջապէս Փրանկ. Ա. Յովսէփայ տանն օրինոք ձանչցուեցաւ հայ եկեղեցոյ՝ անկախութիւնը:

(Ըւրոն-ն-իւլէ:)



Հ Ն Ա Ռ Օ Ս Ա Վ Ա Ն

Թ Ր Ե Լ Շ Թ Ի Է Ե Ի Հ Ս Ե Է

Ղ իննսայի Գիտութեանց շինարանի տեղեկագրաց մէջ շատ ժամանակ չկայ որ լոյս տեսաւ հին աշխարհի շատ ծանօթ ազգիկ կամ ճշգրագոյն եւս՝ ցեղերու մէկ խմբի վրայ մանրամասն քննութիւն մը, որուն առաջին մտքը միայն լոյս տեսած է առ այժմ: Այս քննութեան նպատակն է լուսաբանել ՝ Հին Թրակա-